

կապարէն ալ ծանր կը կշռէ . ուստի կ'ափսոսայ տուածին . ասանկով կ'աւրուին իրարու հետ , ու երկուքն ալ իրաւունք չունին : Բարիք ընելը առուտուր չէ , ուստի դաշնադրութիւններու ալ կարօտ չէ՝ ոչ սրտով և ոչ խօսքով : Բասկները երկու դիաց ալ բաց պիտի կենան , ու շահը կամ վատակը պիտի չմտածուի : Բարերարը գոհ պիտի ըլլայ ան զուարճութեամբ՝ որ աղէկ մարդը բարիք ընելու ատենը կը վայելէ . բարիք ընդունողն ալ պէտք է որ բարերարին իր ձեռքէն եկած հատուցումն ընէ : Բսենք թէ ասիկայ չըրաւ իր պարտքը . մէկալը ինչո՞ւ անոր դէմ ընելու համար՝ ուրիշի ալ բարիք պիտի չընէ : Գնենք թէ մէկ երկու իրեք չորս հոգի ապերախտ գտնուեցան իրեն դէմ . որչափ մտիթարութիւն պիտի ըլլայ իրեն որ մէկ ճշմարիտ բարեկամ մը գտնէ : Դէ . դնենք թէ ան բարեկամն ալ չգտաւ . ինչ իրաւամբ պիտի զղջայ ըրած վեհանձնութեանն ու առատաձեռնութեանը վրայ :

ԿՈՆԾԻ

ԴԱՍԽՈՍՈՒԹԻՒՆ

Տղոց ստախօսութեանը վրայ :

ՄԱԽԸԹԱՅ յօդուածին մէջ տասը տասուերկու տարեկան կամ աւելի մանր տղոց մէկ քանի պակասութեցը վրայ խօսած ըլլալով , հարկաւոր կը սեպենք տղոց վրայ երեցած մէկ քանի սովորական պակասութեանցը վրայ ալ խօսելու այլևայլ յօդուածներով . և նախ ստախօսութեան ախտէն կը սկսինք :

Ինչպէս որ շատ մարդ իր վրայ ալ քիչ շատ փորձած կ'ըլլայ , որ և իցէ պակասութեան երբոր դիմացը չառնուի՝ ան պակասութիւնը ոչ միայն չերթար մարդուս վրայէն տարիքը առնելով , հապա ալ աւելի կը զօրա-

նայ , ու անուղղելի ախտ մը կը դառնայ :

Ստախօսութե ախտը ատեն անցնելէն ետև անուղղելի պակասութիւն ըլլալուն այնչափ օրինակներ ու պատմութիւններ կան՝ որ շատ մարդ լած կ'ըլլայ , և աւելորդ է հոս երկայն բարակ պատմելը . բայց մէկը ամենեւին նոյն բաները լած ալ չըլլայ նէ , կրնայ ինքն իրեն մակաբերել թէ աս ախտը պէտք է որ անդարմանելի ըլլայ շատ առաջ երթալէն ետև :

Ս ասն զի ամէն անգամ ճշմարտութիւնը զուրցելը այնպիսի դժուարին բան է , որ խղճմտանքաւոր ու արդար մարդն ալ երբեմն շատ կը տագնապի . ո՞ր թողունք ան մարդը որ ստախօսութեան ինչ ցած բան ըլլալը չհասկընայ , ինչպէս առ հասարակ ամենայն տղաք , և կարծէ թէ ամէն դժուար պատասխաններուն մէջ մի միայն դիւրին ու վտանգէ փախչելու պատասխանը սուտ զուրցելն է : Ինոր համար տղաք իրենց յանցանքները ուրիշ կերպով չկարենալով պարտրկել ստախօսութիւնը ձեռք կ'առնեն , ու մէյմը որ տեսնեն թէ ստութեամբ բաներնին կը շտկեն , ալ անկէ ետև մտքերնին ալ կը համոզուի թէ պէտք եղած ատենը մէկէն սուտ մը կ'ոտրելու է :

Ղաստիարակ մը աս բանս աղէկ պիտի գիտնայ որ ընդհանրապէս տըղաք ստախօս են , և հարիւրին մէջ հինգ ճշմարտախօս թէ որ գտնուի մեծ բան է : Բայց քանի քանի անփորձ դաստիարակներ մէկ տղուն վըրայ բարի համարմունք ունենալով կարծեն թէ ճշմարտախօսին մէկն է , և ամէն ըսածներուն կը հաւատան , որով և չարաչար կը խաբուին : Ըբ բանիս գէշ հետևանքները խիստ շատ են , որոնցմէ գլխաւորները միայն դընենք :

Ղախ տղայ մը տեսնելով թէ իր դաստիարակին աչքը մտած ըլլալով իրեն ամէն ըսածներուն կը հաւտայ , կը սկսի ընկերներուն վրայ սուտու-

մուտ զրպարտու թիւններ ընել և իրեն յանցանքները ծածկել, որով թըշնամու թիւն մը կը մտնէ իրեն ու ընկերներուն մէջ . ան պատճառաւ նաև դաստիարակին ալ կ'ատեն: Արկորդ՝ տղայ մը թէպէտև իրեն ստախոսութեամբը ընկերներուն փասս չհասցընէ, բայց տեսնելով թէ դաստիարակը կրնայ խաբել, անկէ ետև կը սկսի անիկայ արհամարհել . մանաւանդ երբոր դաստիարակը այնպիսի կերպ մը բանեցընէ որ իբր թէ ինքը զամէնքը կը ճանչնայ, կամ աղէկ իմացած է իր աշակերտացը բնաւորութիւնները, կամ ամենեւին չխաբուիր անոնցմէ: Արկորդ մեծ չարիքը աս է որ դաստիարակին դիւրահաւանութիւնը տղուն ստախոսութեան ախտը քանի կ'երթայ կ'արմատանայ:

Իսկ ընկերութեան մէջ ստախոսի անուն հանելը ինչ վատ բան ըլլալը՝ ընթերցողաց կը թողունք որ մտածեն: Արեմն դաստիարակ մը գիտնալով թէ ստախոսութիւնը տղոց սովորական պակասութիւնն է, որ և իցէ բան որ տարակոյս կրնայ վերցընել՝ պէտք չէ մէկէն հաւտայ տղոցմէ լսելով, հապա բանը աղէկ մը քննէ . վասն զի տղաք երբեմն ոչ միայն իրենց յանցանքը կը ծածկեն, հապա նաև իրենց ընկերներունը, մանաւանդ երբոր պղտի վախ մը ունենան՝ թէ ան յանցանքին ծայրը իրենց ալ կը դպչի: Ետ անգամ կ'ըլլայ որ երկու տղու մէջ եղած յանցանքը մէկը դաստիարակին կ'իմացընէ . անիկայ ալ քննելու համար յանցաւորներէն մէկը կը կանչէ, և անոր ճարտար խօսքերէն խաբուելով՝ իբրև անմեղ թող կուտայ, ու ալ նոյն բանին ետևէն չիյնար: Յանցաւորը դաստիարակին քովէն հեռանալուն պէս՝ ընկերը կը գտնէ ու կ'ըսէ որ ես աս կերպ սուտերով բանը ծածկեցի, դու ալ իմ ըսածներս ըսէ՛ թէ որ զքեզ ալ կանչելու ըլլայ: Ալ իրաւցընէ քանի մը օրէն կամ ժամէն ետքը դաստիարակը մէկայն ալ կը կանչէ, բայց

անկէց ալ նոյն սուտերը լսելով՝ իբրև աւելի անմեղ զանոնք թող կուտայ, և թէ որ նոյն յանցանքը իմացընողը յանցաւորներուն աշակերտակիցներէն մէկն է՝ կը սաստէ կը պատժէ: Արեմն ալ բոլորովին աս բանիս ներհակը կը պատահի . այսինքն ստախոս աշակերտ մը անմեղներուն վրայ յանցանք կը ձգէ, դաստիարակն ալ կը հաւտայ:

Տղաք այնչափ սուտ կը զուրցեն որ բան չէ զանոնք բռնելը . վասն զի խորամանկ ստախոս քիչ կը գտնուի . և զանոնք ուղղելու գլխաւոր կերպը աս է: Դաստիարակը եղած բանը ուրիշ տեղէ ծածուկ իմանալէն ետև՝ առանց նշան տալու տղուն հարցընելու է . երբոր սուտ զուրցէ, հանդարտութեամբ քանի մը անգամ վրայ տալու է . երբոր ինքը ըսած սուտին վրայ հաստատուն կենայ, ան ատեն պէտք է դաստիարակը պատմէ եղածը՝ թէ բանը ասանկ ասանկ չէ . երբոր անիկայ ամօթէն ալ չկարենայ բերան բանալ, ըսելու է որ՝ եթէ ճշմարիտը խոստովանելիր՝ յանցանքդ գրեթէ բոլորովին կը ջնջուէր . բայց հիմա երկու յանցանքի տէր ես, և պատիժդ ալ անոր համեմատ . ասանկով գործողութեան համեմատ պատիժ մը տալու է: Իսկ թէ որ տղաքը յանցանք մը ընեն, ու վարպետին ստոյգը իմացընող չըլլայ, ան ատեն վարպետ հարցմունքներով իրենց ստախոսութիւնը բռնելու է, և յանցանքին համեմատ խրատելու կամ պատժելու է: Բայց երբոր տղաք ստէպ ստէպ գան իրարու վրայ փուճ ու մուճ ամբաստանութիւններ ընեն, որոնց մէջ սուտ պարագաներ շատ կը մտնեն, պէտք չէ ականջ կախել, մանաւանդ թէ ամբաստանողը յանդիմանելու է . բայց անանկ ալ չընել որ մեծ բան մըն ալ իմացուցած ժամանակը՝ ստախոսի տեղ դրուի ու խրտի տղան, որ մէյմըն ալ բան չզուրցեր, և անկից շատ փասներ կրնան առաջ գալ: